

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Սա՛ մեր կեանիքի արեգակն իր ծագման մէջ իսկ կը սժզունի .
Հազի՞ւ նուաղկոս նակատներուն մեր կ'առակակէ ան մի խանի
ձառագայթներ դողդոչ, որոնք կը ոզորին զիշերին հետ,
Կ'անի ըստուերն, կը մեռնի տիւն, ամէն ինչ խոյս կուտայ յաւէ :

Բայց բող ուրիշը զարհուրի այդ բամենիի տեսարանէն,
Անն ու սարսափը անդունիքն ափունիքն զայն բող վերջոննեն
Ա՛ն չը կըրնայ բող նեռուէն լրսել առանց հեծեծելու
Մեռելներու շարականին մօսեցող ձայնը ողբարկու,
Տարփածուի մը կամ եղրօն մ' հառաչանեներն հեղձամըդուկ,
Որ կ'առկախուին եզերքներէն անոր մահնին մահաւըսուկ,
Եւ կամ հեծինը արոյրին, որուն զօղանջը մոլեզնած
Կ'աղդարարէ մահկանացուաց թէ եղկելի մ' եւս է պակաած :

Ես կ'ողջունեմ ըգբեզ, ո'վ մահ, ազատարար երկնային, դու,
Զես երեւիր ինծի երբեք, երբեք, տեսովն այն անարկու,
Զոր քեզ սրւած են, ի վաղուց, սարսափը կամ կարծիքներ թիւր.
Զի զիներ ազդ ամենեւին աշխարհաւեր բանդող մի սուր.
Ճակատրդ չէ անազորոյն. աչքրդ չունի նենզուրեան մուր.
Թըրուառներուն՝ քեզ օգնուրեան դրուկեց Աստուած մը բարեզուր.
Ոչընչացնող չես դուն բընաւ, այլ ազատող. Քու ձեռքիդ մէջ,
Պատզամաւո՛ր երկնային, կայ աստուածային զան մը անչէջ.
Երբ կը փակուին այս աշխարհի լրսին հանդէպ յոզնած աչքեր,
Դուն սրբազոյն պայծառուրիւն մը կը զեղուս կոպերէս ներւ.
Ու յոյսը, բովը ողարձակ, երազելով շիրմի մը վրայ,
Հաւաքին վրայ յեցած՝ առջեւըս պերն աշխարհ մը կը բանայ:
Եկո՛ւր բակել, եկո՛ւր կոխել մարմնոյս կապերն այս առարուր.
Եկո՛ւր, ինձ բաց դուռն այս բանին, եկուր ինձ բու թեւերդ սո՛ւր.
Է՛ր կը յամես. երեւցի՛ր, օ՛ն, որ վերջապէս սրանամ մեկնիմ
Դէպի էակն այն անձանօր, որ ըսկիզբն է եւ վախճանն իմ:

Ո'վ զիս նեցեց անկէ. ո'վ եմ, եւ ի՞նչ պիտի լինիմ ես դեռ.
Ա՛խ, կը մեռնիմ, ու ծընիլն ի՞նչ է տակաւին ես չեմ զիտեր.
Ո'վ դու հոգիդ, հիւր անձանօր, զոր զուցէ զուր կը կանչեմ, դուն
Երբ դեռ չէիր ոգեւորած զիս, ո՞ր երկինն էր քեզի տուն.
Ո՞ր զօրուրիւնը քեզ նետեց այս խեղն զունին վըրայ վերէն.
Ո՞ր ձեռն ըգբեզ խրցեց փակեց այս զընդանին մէջ կաւեղէն.
Ի՞նչ զերահրած կըցուրդուրեամբ, ինչ կապերով զաղտուկ՝ ներփին,

Քեզի մարմինն է միացած, ու նոյն ատեն դուն մարմինին.
Ե՞րբ անշատուի պիտի խապառ նոզին նիւրէն. արդեօֆ ո՞ր օր
Թողլով երկիրն այս՝ արդեօֆ ո՞ր պիտի երքառ պալատը նոր.
Մոռցա՞ծ՝ մոռցա՞ծ ես ամէն բան. գերեզմանէն ալ, ա՛խ, անդին
Մոռացօնի մը մէջ նորող պիտի ծընի՞ս դուն վերըսին.
Պիտի սկզբի՞ս այնտեղ նոր կեանք մ'այս տեղինին համանմանակ,
Կամ Ս.սուծոյ զրկացը մէջ, ու հայրենիքդ ու աղքերակ,
Ս.զատագրած խապառապուռ՝ մահկանացու այդ կապերէն,
Յաւերժական իրաւունքները վայել՞ս պիտի նորէն:

Այո՛, այո՛, ա՛յդ իսկ է յոյսն իմ, ո՛վ կեանքիս դուն կէսն ըստոյ.
Անոր ընորդին է որ արդէն նոզիս կըրկին դարձած առոյգ,
Գիծերուդ վրայ բովիչ կրցաւ տեսնել առանց բնաւ սուկումի
Գարնան բոլոր այն զոյներուն զոյտրիկ՝ թօնիլը միառմի.
Անոր ընորդին է որ, թէեւ խոց՝ այն սլամէն որ զարկաւ իմ
Կեանքըս նիվան, ես իմ մեռած վայրկեանիս ալ պիտի ժըպտիմ.
Ու խընդուրքան արտասուլներ, մեր հրամեսի վերջին պահուն,
Հուսկ նայուածիդ ներեւ պիտի պըսպըզան մէջն իմ աչերուն:

«Յո՞յս ընդունային», պիտի զոչէ եւ երամակն Եպիկուրի,
Եւ նա որուն եղծիչ ձեռքին տակ ընուրիսն յար կը խարխարի,
Եւ որ սրմոյն մէկ անկիսնին մէջ դեռակազմ իր ուղեղին
Կտեսնէ որ նիւրը կ'աշխատի, ու ինչպէս բոյս՝ կ'անի նոզին:
Անխորհուրդ դու, պիտի ըսեն, ամբարհաւան սրտի զերի,
Նայէ՛ չորս դիդ, կը սկսի ամէն բան, ու ամէն բան կը ծիւրի.
Կմեռնի ամէն ծնող, ամէն բան իր վախճանին կ'երայ արագ.
Շաղիկն ինչպէս կը թօնի, տ'ո, սա դաշերուն մէջ դեղնորակ.
Տե՛ս թէ ինչպէս անտառներուն մէջ այն մայրին պերճապըսակ
Իր սարիքն ծանրութենեն ինկած՝ կ'սողայ խոտերուն տակ:

Տե՛ս ծովերն ինչպէս են ցամեր իրենց չորցած անկողնին մէջ.
Երկինն անզամ կարծես չունի փայն իր նախկին փողփողնենջ:
Ս.սղն այն որուն ծածկած է ծնունդը ժամանակը մեր միտէն,
Ս.րեւն այդ՝ միւս դէպի անկում կ'ընթանայ մեզ պէս ապամէն.

Եւ երկինն մէջ ամայի մահացուները խելայեղ
Պիտի փընտեն օր մ'ո չկըրնան պիտի զըսնել զայն ոչ մէկ տեղ:
Գարնուր աչերդ, նայէ՛ բու ուրցըդ, բովանդակ ընուրեան մէջ տ'ո,

Գարեն ինչպէս փոչի վրայ փոչի բարդեր են դէզ առ դէզ.

Ու ժամանակը մէկ բայլով հրապարաւթիւնը փըշելով,

Ինչպէս բոլոր իր ծնունդներուն կ'ըլլայ դազալ մը անխըռով:

Ու մա՛րդը, մա՛րդը միայն, ո՛վ յիմարութիւն վըսեմական,

Կը հաւատայ իր շիրմին խորը զըսնել կեանք մը անվախնան.

Ու մըրիկայոյդ յորձանքներէ մըլուած դէպի ցնորքներ անէ,

Ժամանակէն չախչախուած, դեռ յաւերժութիւնը կ'երանէ: